

րաշարժներն ունին ծանր անպատեհութիւններ: Նախ կառախումբը շարժման մէջ դնող գլխաւոր անիւները մի եւ նոյն առանցքի վրայ չեն: Մերենան երկու գլան եւ երկու միաց ունի, որ իւրաքանչիւր իւր անիւր կը զարձընէ, բայց միոտները միասեղ չեն գործեր, երբ որ մէկը վեր կ'ելէ միւսը վար կ'իջնայ, որով անիւներուն հոյովումն ալ միատեղ չ'ըլլար: Ասկէ յառաջ կու գայ ճանապարհորդներուն այնչափ անհասցի, կառախումբին համար վտանգաւոր եւ ճամբուն երկաթներն ապահանող ստատուումը: Երկրորդ կը պատահի որ վայրաշարժը շատ շուտ քայլած ստեն եւ գլխաւորաբար կոր դժերու վրայ՝ բոլոր ծանրութիւնը մէկ կողմը իյնայ, որով այն կողմն անին աւելի կը ծանրանայ կը ճնշէ եւ միւս անիւր վեր կ'ելէ ու օդի վրայ կը դառնայ. այս բանիս որչափ վտանգաւոր ըլլալը յայտնի է: Երրորդ՝ հիմակուան վայրաշարժներուն կարելի չէ ուղուածին չափ մեծ արագութիւն տալ, որովհետեւ անիւները չափաւոր թուով կը հոյովին. կարելի չէ անիւները մեծցընել, որպէս զի նոյնչափ անգամ հոյովելով մեծագոյն միջոց աւնուն, եւ ոչ մերենան աւելի մեծցընել, որովհետեւ ինչպէս ըսիք, երկաթուղին անէ ծանրութիւն չի կրնար վերցընել: Այս առին անպատեհութիւնները կը բարձուին երկտարական վայրաշարժով: Ատոր դիմացէ դիմաց եղած անիւները մէկ առանցքի վրայ են, իրենց հոյովումը միատեղ կ'ըլլայ եւ ստատուումը տեղի չ'առնենար: Երկրորդ՝ անիւները մէկ վայրկեան մէջ 500 հոյովում կրնան ունենայլ, որով ամենամեծ արագութիւն կ'ունենայ կառախումբն առանց անիւները մեծցընելու: Երրորդ՝ մերենաներուն ծանրութիւնն այնպէս աղէկ բաժնուած է, որ իւրաքանչիւր անուին երկաթուղոյն վրայ ըրած ճնշումը՝ միջակ մեծութեամբ սովորական վայրաշարժին ըրածէն նուազ է եւ ծանրութիւնը բերեք մէկ կողմը չի հակիր: Արուեստագիտական տեսակետով երկտարական վայրաշարժին առաւելութիւնը ապացուցուած է եւ կրնանք գուշակել թէ այս պիտի ըլլայ ապագային վայրաշարժը:

Մտածել կու տայ ծախքին առաւելութիւնը թէ՛ կրկին — շոգեշարժ եւ երկտարաշարժ — մերենաներ եւ թէ՛ աւելի մարդ բանեցընելուն համար, ըստ որում առաջնորդէն զատ երկու հոգի երկտարական մերենային քով պիտի գործեն եւ ուրիշ երկու հոգի շոգեշարժ մերենային քով: Բանէ հասկոցողներ կ'ըսեն թէ այս առաւել ծախքը կը գոցուի երկաթուղիէն,

որ նուազ ենթակայ կ'ըլլայ ապահանութեան եւ ստեպ նորոգութեանց հարկաւորութիւն չունենար:

Հիմակ կը մտածուի զի նոյնայէն մինչեւ Պուտամիեշի (218 հազարամետր) երկտարական կառախումբն բանեցընել, միեւնոյն կառքերով եւ նոյն երկաթուղոյն վրայ: Ատոր վայրաշարժը շոգեւջ մերենայ պիտի չ'ունենայ, ըստ հետեւորդի ոչ ածուխ եւ ոչ ջուր՝ այլ մեծ քաղաքներու մէջ արգէն ի գործածութեան եղող երկտարական ճրամուղիներուն պէս միայն երկտարաշարժ մերենայ մը պիտ'որ ունենայ, որն որ իւր երկտարական հոտումը պիտի ընդունի երկու կայարաններէ, ուր 600 ձիու զօրութեամբ մերենաներ պիտ' գործեն: Այս կառախումբը մէկ ժամու մէջ 120 հազարամետր պիտի ընէ, որ ըսել է թէ ճամբորդ մը երկուք ու կէս ժամու մէջ զի նոյնայէն փեշով պիտի փոխադրուի:



Մ Յ Լ Ե Ի Մ Յ Լ Ե

ԱՐԱՆԻՍՏԻՆՈՅ ՂԵՍՒՆ (ԵՐԿՈՒՄԸ)

Արանիստոյց քով սովորութիւն կայ արու սագերը բուծանելու եւ մեծնայէն վերջն ըմբշամարտութեան հանելու: Այս վախճանիս համար սագերն այնպիսի միագերով ու բանջարներով կը սնուցանեն, որոնք իրենց կարծեաց համեմատ կուտելու ցանկութիւնն եւ եւս կը գրգռեն: Ով որ մեծցած կորովի սագ մ'ունի՝ մունետիկ մը հրապարակ կը հանէ, որպէս զի բարձրաձայն պոսալով ամէնուն ծանուցանէ եւ իւր սագին սխոյեան մը դէմ հանէ: Ասկէ քանի մը տարի յառաջ ունեւոր արպանիացի մը այսպիսի հրաւեր մը լսելով՝ իւր արու սագն հետն առաւ եւ մունետիկին հետեւելով կուտատեղն եկաւ, ուր հարիւրէն աւել արք՝ իրեւ հանդիսատես կը սպասէին: Անիշպպէս սկսաւ սագերուն անհաշտ կռիւն եւ երկու ժամի չափ անորոշ մնաց: Բայց վերջապէս մէկ սագն սկսաւ տկարանալ: Ատոր ստացիչն ուզեց իրեն օգնութեան հասնիլ, զոր քաղցարով դիւցազին տէրը ընտանապէս թոյլ չտուաւ: Ատոր վրայ մէկալը դառնանալով՝ ուսէն կախած հրացանը կ'առնէ եւ հակառակորդը նոյնհետայն կը սեղցընէ ու լիւնները կ'ապակնի: Սպանելոյն ընտանիքն ամէն բան կը թողու ու սպանիչն հալածելու կը սկսի: Այս վայրագ որսորդութիւնը քանի մը ժամ տեսեց: Ոճրագործն

